



# ԲԱՂՄԱՎԵԿ

ՕՐԱԳՐԻ

ՃԵ ՏԱՐԻ, ԹԻՒ 21.

1857

ՆՈՅԵՄԲՐԵՐ 1.

## բարոյական

Ճեմաց խելացի տուածներ : (Ճես երես 261)

**Տղայոց և հարց, ստորակայ պաշտօնէից ու գլխաւորաց, ժողովրդեան և թագաւորներու համար օրէնքներ կան :** Ի՞այց աս օրէնքներս մարդկանց ձեռքը ուրիշ ամէն մարդկային գործոց վիճակն առնելով՝ անփոփոխելի չեն. թէ որ հոգ և խնամք չտարուի նորոգելու զանոնք ու զօրացընելու, կը կորսուին կ'երթան :

Խրբոր թագաւոր մը օրինաց յարգանք կու տայ, զանոնք հաւատարմութեամբ կը պահէ, և երբոր տէրութեան ժառանգները աղէկ կը դաստիարակուին, պետութեան մը երջանկութիւնը ապահով է : Ո՞էկ հոգւոյ վրայ հաստատուած է, կ'ըսէ Շուռ-Ռինկ, բոլոր ժողովրդեան մը յոյսը : Ուրեմն ամենէն մեծ ծառայութիւնն որ կարենայ ըլլուիլ տէրութեան մը՝ մանկահասակ յաջորդ իշխանին պղտիկուց իր պարտքերը սորվեցընելն է :

( Օրէնքը կը պատժէ յանցանքները . բարեկարգութիւն անոնց առջելը կ'առնէ . վարձքը խրախոյս կու տայ առաքինեաց . պատիժները կը խարեն զչարագործները : Ինտիր թագաւորները ասկէ զատ ուրիշ գաղտնիք չունեցան : Արթութեամբ և բարեկարգութեամբ՝ անզգալի կերպով ժողովրդեան բարքը կ'ուղղէին . վասն զի բարեկարգութիւնը ամենայն չարիքը՝ զեռ շծլած՝ արմատաքի կը խլէ, և կը թութիւնը բարեաց արմատը կը հաստատէ ու կը սնուցանէ :

Ծխագաւոր մը որչափ ալ շրջահայեցութեամբ լսէ ուրիշի խորհուրդները՝ քիչ է : Արնայ ինքը թէ հետեւելով և թէ մերժելով զանոնք՝ իր հպատակներուն բարիք կամ չարիք ընել : Ի՞այց բարիքն ու չարիքը խաղաղ վիճակի մէջ չեն կրնար կենալ . ասոնց երկուքն ալ անզգալի կերպով երթալով կ'աճին ու

կը զօրանան . և մէկ օր մը միայն չտեսեր ազգի մը դժբաղդութիւնը կամ բարե- բաղդութիւնը :

Իւրաքանչիւր թագաւոր կ'ուզէ որ ա- ղէկ ըլլայ իր ժողովուրդը . բայց ասոնց ամէնն ալ մի և նոյն կերպով ետեւէ չեն ըլլար աս նպատակիս հասնելու : Ամանք կ'ուզեն ուղղել ժողովուրդը իմաստուն կարգադրութիւններով , և իրենց ա- ռաքինութիւններով օրինակ տալով . ուրիշները՝ խստութեամբ ու պատիժ- ներով : Այս յետիններս միշտ չեն յա- ջողիր ժողովուրդը շտկելու . և տրտըն- ջալ կու տան անոր ու կը թշուառացը- նեն զանիկայ . իսկ առջինները՝ ուրա- խութիւն ու բարեբաստութիւն կը տարածեն միանգամայն իրենց տէրու- թեան մէջ :

Այսգաւորը պէտք է որ ինքն ալ մե- ծարէ իրեն հաստատած իշխանաւոր- ները : Երբոր ինքը արժանի սեպած է մէկը բարձր աստիճանի մը հասցընելու , պէտք է որ պատուով վարուի հետը , որպէս զի ժողովուրդը ինքիրմէ շարժի յարգելու զանիկայ : Այս որ այդ պա- տուաւոր անձը իր պարտքերէն պակսե- լու ըլլայ , թէ որ յանցանքի մէջ իյ- նայ , ժագաւորը ամենայն իրաւամբ կրնայ ետ առնել անկէ իր պաշտօնը , ու ինչուան անոր կեանքն ալ վերցընել . բայց ոչ երբէք անարդական կերպ պի- տի բռնէ . ապա թէ ոչ կրնայ ժողովը- դեան համարձակութիւն տալ անով՝ արհամարհելու զանոնք , որոնք որ իրեն կը հրամայեն : Պատիւը պատուով կը պահուի . և ով որ նուաստութեան մէջ բռնուած է , ցածութեամբ կը ծառայէ այնպիսին :

Այս որ հասարակաց պաշտօններու մէջ մտած չես , չես գիտեր թէ որչափ դժուարին է ժողովուրդ կառավարելը : Այս որ տղաք ունեցած չես , չես ձանչ- նար թէ ինչ են հօր մը ինսամքն ու հո- գերը : Ո՞թ խօսիր թեթեամտութեամբ ան պարտքերուն վրայ , զորոնք առիթ չես ունեցած կատարելու :

Երբոր բառ մը մէյ մը բերնէդ փա- խաւ , չորս ձիով լծուած կառք մըն ալ

չկրնար հասնիլ անոր ու բռնել : Իցէկ կշուէ ուրեմն խօսքերդ :

Ան մարդն որ շատ մեծ բանի տեղ կը դնէ հարստութիւններն ու պատիւ- ները , իմաստուն ալ ըլլայ՝ շատ ժամա- նակ չանցնիր իր դարուն ապականու- թեանը մէջ կ'իյնայ :

Ան տղաքը , որոնք կը ստիպուին ա- րագամիտ խօսքերով զարմացընելու ըզ- մեզ , կը նմանին շատ անգամ ան բոյ- սերուն , որոնց ծաղիկները բարդ են , բայց պտուղ չեն տար :

Արդուս բոլոր կեանքը վախով կ'անցնի : Կը վախնանք հօրմէ , մօրմէ , տիրոջմէ մը , թագաւորէն , օրէնքներէն , եղանակներու անբարեխառնութենէն , ու բաղդին ձախողութիւններէն :

Արիշի պակսութիւնները ծածկելն ու առաքինութիւնները հրատարակե- լը՝ արդար մարդու բնաւորութիւն է , ու սիրելի ըլլալու միջոց :

Վախցիր որ գոված մարդդ՝ օր մը իր գործքերովը սուտ չհանէ զքեզ : Եր- կրագործը աշնան կը դատէ իր անցու- ցած տարին . կենաց ծերութեան ժա- մանակ կընայ դատաստան ըլլուիլ մար- դու մը վրայ :

Ժողովուրդը բարի թագաւորաց ձեռքին տակ ոչ ցուրտ և ոչ անօթու- թիւն կը քաշէ : Այս ըսել չէ թէ այդ թագաւորները զազգը կը հագուեցընեն կամ կը կերակրեն . հապա ընտիր ըն- տիր օրէնքներով խրախոյս կու տան ու կը խնամարկեն երկրագործը :

Երբոր ժողովրդեան խեղձութիւնը վերջին աստիճանի հասած է , գիշատիչ թունոց ու կատաղի գազաններու կը նմանի : Վաղաքին պարիսպները տկար պատուարի չափ զօրութիւն կ'ունենան իրեն գէմ դնելու , ամենէն խորունկ խրամները սնոտի արգելքներ են իրեն համար , և օրինաց սարսափը ամենեին ազգեցութիւն ըներ վրան . նոյն իսկ պատժոց արհաւիրքը չկրնար վախցը- նել զինքը , վասն զի ասոնք իր կրած վիշտերէն աւելի դառն չեն : Հուրան ու սովը զմարդս ամէն եղերանց մէջ կը ձգեն , և ամենեին մէկ բանէ մը վախ-

յընել չեն տար զանիկայ : 'Եթին իսկ ընութիւնը՝ հասարակաց մայրը՝ չկըր-նար ան միջոցին զսպել իր որդին . ինչ-պէս թագաւորը կարենայ զսպել իր հպատակը :

Ասկին , արծաթը , մարգարիտն ու գոհարեղինները չեն կրնար մնուցաննել զմարդս , և ոչ ալ ցրտէն պահել : Օ արդ կ'ընեն անոնք թագաւորաց . կրնայ մարդ ծոցը կրել զանոնք , ծովերէ անցընել , փոխնորդ ընել ամենակարեւոր բաներու հետ : Ի՞այց թէ որ ասոնք աս չնչին օգուտը կու տան մարդկանց , մեծամեծ վնասներ չեն

հաացըներ արդեք անոնց . օրինազանց ընել կու տան զմեծերը , անհաւատարիմ ծառայութիւն ընող , բանաւորաբար հարսաահարող , և ազգին ամենամեծ թշնամինները : Ավ խոհեմ թագաւոր , ասոնցմէ աւելի ընտրէ ան սննդաբար սերմանիքը՝ զորոնք երկիրս մշակին կու տայ 'ի փոխարէն իրեն քրտնաջան անդուլ աշխատութեանցը :

Կմաստուն թագաւորաց իշխանութեակ միայն առաքինի պաշտօնեայք կը գտնուին . վասն զի պէտք է որ արձագանգը իր կրկնած ձայնին նմանի :

## ՀԱՅԱՍԻՐԱԿԱՆ

ԲԱՆԱՏԵԴԱԾԻԹԻՒՆ

**ԳԵԹՈՒԵՄԱՆԻ**

կամ

ՄԱՀ ՅՈՒՂԻՄԱՑ

Ի ստեանց ես մօր իմոյ ցաւոց եղէ այլ .  
Երեան փոխան արտօսր ածէ սիրտ իմյար .  
Երարձ յինէն Տէր ըզվայելս իսկ լալեաց ,  
Եւ քարացան ի սըրտիս ուզիք արտասուաց .  
Դառնութիւն՝ ինձ մեղք եւ թախիծք եղեն խինդ .  
Եր մէն դագաղ սիրտ կարեկից տայ յիս թինդ .  
Ոչ արգելուն շաւիզք ուրեք զիս բընաւ  
Ի՞այց ուր աւերք են եւ ցաւ :

Ինդ պարզ երկնիւք եթէ կանաչ տեսից մարդս .  
Եթէ հովիտս հեշտին առ ծով լեալ զըրկարկ ,  
Ենցեալ ընդ այնս եւ ասեմ դառն ծաղու .  
Ի՞աջ , երջանիկ վայր , այլ աւաղ չես իմ դու .  
Ուր կոծ լըսի՝ անդ լոկ ոգւոյս արձագանգք ,  
Եւ հայրենիք հոգւոյս անդ՝ ուր եւ կալանք ,  
Եւ յարտասուաց եւ ի մոխրոց զանգեալ հող  
Ի՞յն անկողին ինձ դիոլով :